

ցիներու մէջ յապագային շարունակուելու թող-
տուութիւնը: Բախերզինա այս պատուարեր
յանձնարարութիւնը կատարեալ գոհացուցիչ
կերպով է գլուխ հանեց: Ժողովոյն ներկայացուց
„Domine, illumina oculos meos“ (Այս սուր Ցէր
աչաց իմոց) նշանատեղի երեք պատարագ,
որոնցմէ երրորդն է պատիւ Մարկեղոս քահա-
նայայտեան իւր վարդափ բարերարին անուանեց
Missa Papae Marcelli (պատարագ Մարկեղոս
քահանայայտեոյ): Քննիչ Ժողովն, որուն գլուխն
էր Պիոս Գ., այս երեք պատարագներն ասուա-
ծային պաշտաման արժանաւոր դասեց, որով բազ-
մաձայն երգեցողութիւնն ալ եկեղեցական երա-
ժըշտութեան շրջանէն մերժուելու վտանգէն ազա-
տեցաւ: Փիլիպպոս Բ. Սպանիայի թագաւորն այս
երեք պատարագներուն օրինակներն իրեն համար
կենդանաց, զորոնք Բախերզինա յանձնարարու-
թեանմբ քահանայայտեանն՝ նշանաւոր ձեռով մը
Մատրիտ ուղարկեց: Բախերզինայի աշխատասի-
րութեանց մէջն՝ զորոնք վերջերս Տր. Հասպերլի
Ռեկէնպպուրկ տպագրութեանմբ եւ 34 հատորի
մէջ հրատարակել սկսաւ, առանձինն գնահատու-
ման արժանի են „Assumpta“ (Վերափոխման)
“պատարագը”, “երգ երգոց Սողոմոնի”, եւ
„Stabat Mater“ (կայր առ խաչին): Բախերզինա
իւր արդիւնաւոր գործունեութենէն ետքը մե-
տաւ 1594ին փերս. 2ին եւ թաղուեցաւ վա-
տիկանեան Ս. Պետրոս եկեղեցոյն մէջ: Իւր արամ.
բանագիրը հետեւեալն է. Joannes Petrus. Aloisius,
Praenestinus Musicae Princeps (Իշխանն
երաժշտութեան): *

(Մեջեռել բւլ. ակօմ):



Ա Ր Ո Ւ Ե Ս Ց Ա Կ Ա Ն

Ա Պ Ս Ի Կ Ս Վ Ա Ս Ե Ր Ո Ս Ե Ր Թ

Ի սկզբանէ թէ՛ վայրաշարժներու (loco-
motive) մեքենագործներն ու թէ՛ երկաթուղեաց
ճարտարագետները ճիգ կ'ընէին որ շոգեկառ-
քերն ըստ կարի արագընթաց ընեն, եւ երկուքն
ալ իրենց ճգանց մէջ յաջող էլք կ'ունենային.
մեքենաներն հետզհետէ աւելի մեծ, աւելի զօ-
րաւոր, աւելի արդիւնագործ եւ աւելի ծանր կը
շինուէին. ճարտարագետներն ալ անոր համե-
մատ երկաթուղիներն աւելի հաստատուն ու
աւելի տոկուն կ'ընէին, այնպէս որ մեքենային
եւ երկաթուղոյ իրարու վրայ ըրած փոխադարձ

ազդեցութիւնը միշտ պատշաճական կ'ըլլար:
Հիմակ այնպիսի կէտի մը հասած է այս միջոցմը,
որ երկաթուղեաց ճարտարագետներն սկսած են
մեքենագործներու ըսել Ա՛լ այսչափ եւ ոչ
աւելի. այսինքն թէ շոգեկառաց մեծազոյն ա-
րագութիւն տալու համար ալ կարելի չէ մեքե-
նաներն աւելի մեծընէլ, որովհետեւ երկաթու-
ղին բաւական դիմադիր զօրութիւն չունենար
աւելի ծանրութիւն վերցընելու, այլ կը վտանգի
տեղի տալու ու տապալելու: Ճարտարագետ-
ներուն այս սպաննական բողբոջ շափ կը դնէ
մեքենագործներուն եւ աւելի յառաջադիմու-
թեան, որուն մարդկային անյագ բնութիւնը միշտ
կը նկրտի: Ի գոհութիւն յառաջադիմութեան
կը հանգիստանայ ուրիշ զօրութիւն մը, որ ճար-
տարագետաց բողբոջները կը լուեցընէ, կ'ուզեմ
ըսել երկկարական զօրութիւնը:

Քանի մ'ամեն վեր Գաղղիա երկկարական
վայրաշարժով փորձեր կ'ըլլան, որով ժամա-
մը մէջ 110 հազարամետր ճամբայ կ'առնուի.
եւ վերջերս Յոլլանդ. Յակ. Հելմանս գաղղիացին
մասնագէտներու առջեւ փորձեր ըրած է նաեւ
կորակոր երկաթուղիներու վրայ եւ իւր փոր-
ձերը լիովին գոհացուցիչ ելած են: Իւր վայրա-
շարժը յաղթ շըջանակ մըն է տասնութեց անիւ-
ներու վրայ, որոնք երկ'երկու ութ աւանջը-
ներու անցուած են: Վրան անակ մը շինուած է,
որուն կողմնական պատերը առջեւի կողմը կու-
գան կը միանան նաւու ցուակի նման, օրացած
ատեն օդը պատուելու եւ անոր դիմադրութիւնը
նուազցընելու համար. հոն առջեւը երկու ապա-
կեփակ պատու համներ ալ ունի, ուսկից կառա-
խույթին առաջնորդը ճամբան բարդ երկայնու-
թիւնը կը տեսնէ: Առաջնորդը վայրաշարժին
մեքենաներու հետ գործք չունի, այլ նաւա-
պետներու պէս՝ իւր հրամանները կը հաղորդէ
մեքենաներու վրայ եղողներուն: Այս առիւթի
մասին մէջն է երկկարանագիտական մեքենան,
իսկ ետեւի մասին մէջ՝ շոգուոյ կաթսան եւ
ծխանը: Աժիոյ եւ ջրի ընդունարանները կաթսան
պատուարի պէս կը պատեն: Ըոգրին երկու հա-
ղորդութեան խողովակներով շոգեշարժ մեքե-
նային կ'երթայ, որն որ երկկարական մեքենան
կը շարժէ, եւ սափ կառախույթը շարժման մէջ
կը դնէ:

Պիտի աւարկուի թէ՛ քանի որ անուիս եւ
ջուր կը գործածուի ի՛նչ պէտք կայ երկկարա-
կան մեքենայի, ինչու շոգրին երկկարական հոսում
յառաջ բերէ, եւ այս հոսումը զկառախույթը
շարժման մէջ դնէ: Յայտմ գործածուած վայ-

րաշարժներն ունին ծանր անպատեհութիւններ: Նախ կառախումբը շարժման մէջ դնող գլխաւոր անիւները մի եւ նոյն առանցքի վրայ չեն. մերենան երկու գլան եւ երկու միաց ունի, որ իւրաքանչիւր իւր անիւր կը զարձընէ, բայց միոտները միասեղ չեն գործեր, երբ որ մէկը վեր կ'ելէ միւսը վար կ'իջնայ, որով անիւներուն հոյովումն ալ միատեղ չ'ըլլար: Ասկէ յառաջ կու գայ ճանապարհորդներուն այնչափ անհասցի, կառախումբին համար վտանգաւոր եւ ճամբուն երկաթներն ապահանող ստատուումը: Երկրորդ կը պատահի որ վայրաշարժը շատ շուտ քայլած ստեն եւ գլխաւորաբար կոր դժերու վրայ՝ բոլոր ծանրութիւնը մէկ կողմը խնայ, որով այն կողմն անին աւելի կը ծանրանայ կը ճնշէ եւ միւս անիւր վեր կ'ելէ ու օդի վրայ կը դառնայ. այս բանիս որչափ վտանգաւոր ըլլալը յայտնի է: Երրորդ՝ հիմակուան վայրաշարժներուն կարելի չէ ուղուածին չափ մեծ արագութիւն տալ, որովհետեւ անիւները չափաւոր թուով կը հոյովին. կարելի չէ անիւները մեծցընել, որպէս զի նոյնչափ անգամ հոյովելով մեծագոյն միջոց աւնուն, եւ ոչ մերենան աւելի մեծցընել, որովհետեւ ինչպէս ըսիք, երկաթուղին անկէ ծանրութիւն չի կրնար վերցընել: Այս աւելն անպատեհութիւնները կը բարձուին երկտարական վայրաշարժով: Ատոր դիմացէ դիմաց եղած անիւները մէկ առանցքի վրայ են, իրենց հոյովումը միատեղ կ'ըլլայ եւ ստատուումը տեղի չ'առնենար: Երկրորդ՝ անիւները մէկ վայրկեան մէջ 500 հոյովում կրնան ունենայլ, որով ամենամեծ արագութիւն կ'ունենայ կառախումբն առանց անիւները մեծցընելու: Երրորդ՝ մերենաներուն ծանրութիւնն այնպէս աղէկ բաժնուած է, որ իւրաքանչիւր անուին երկաթուղւոյն վրայ ըրած ճնշումը՝ միջակ մեծութեամբ սովորական վայրաշարժին ըրածէն նուազ է եւ ծանրութիւնը երբեք մէկ կողմը չի հակիր: Արուեստագիտական տեսակետով երկտարական վայրաշարժին առաւելութիւնը ապացուցուած է եւ կրնանք գուշակել թէ այս պիտի ըլլայ ապագային վայրաշարժը:

Մտածել կու տայ ծախքին առաւելութիւնը թէ՛ կրկին — շոգեշարժ եւ երկվորաշարժ — մերենաներ եւ թէ՛ աւելի մարդ բանեցընելուն համար, ըստ որում առաջնորդէն զատ երկու հոգի երկտարական մերենային քով պիտի գործեն եւ ուրիշ երկու հոգի շոգեշարժ մերենային քով: Բանէ հասկոցողներ կ'ըսեն թէ այս առաւել ծախքը կը գոցուի երկաթուղիէն,

որ նուազ ենթակայ կ'ըլլայ ապահանութեան եւ ստեպ նորոգութեանց հարկաւորութիւն չունենար:

Հիմակ կը մտածուի զի նոյնայէն մինչեւ Պոլտափեշի (218 հազարամետր) երկտարական կառախումբն բանեցընել, միեւնոյն կառքերով եւ նոյն երկաթուղւոյն վրայ: Ատոր վայրաշարժը շոգեւջ մերենայ պիտի չունենայ, ըստ հետեւորդի ոչ ածուխ եւ ոչ ջուր՝ այլ մեծ քաղաքներու մէջ արգէն ի գործածութեան եղող երկտարական ճրամուղիներուն պէս միայն երկտարաշարժ մերենայ մը պիտ'որ ունենայ, որն որ իւր երկտարական հոտումը պիտի ընդունի երկու կայարաններէ, ուր 600 ձիու զօրութեամբ մերենաներ պիտ' գործեն: Այս կառախումբը մէկ ժամու մէջ 120 հազարամետր պիտի ընէ, որ ըսել է թէ ճամբորդ մը երկուք ու կէս ժամու մէջ զի նոյնայէն փեշի պիտի փոխադրուի:



Մ Յ Լ Ե Ի Մ Յ Լ Ե

ԱՐԱՆԻՍՏԻՆՈՅ ՂԵՍՒՆ (ԵՐԿՐՈՒՄ)

Արանիստոց քով սովորութիւն կայ արու սագերը բուծանելու եւ մեծնայէն վերջն ըմբշամարտութեան հանելու: Այս վախճանիս համար սագերն այնպիսի միագերով ու բանջարներով կը սնուցանեն, որոնք իրենց կարծեաց համեմատ կուտելու ցանկութիւնն եւ եւս կը գրգռեն: Ով որ մեծցած կորովի սագ մ'ունի՝ մունետիկ մը հրապարակ կը հանէ, որպէս զի բարձրաձայն պոսալով ամէնուն ծանուցանէ եւ իւր սագին արտցեան մը դէմ հանէ: Ասկէ քանի մը տարի յառաջ ունեւոր արպանիացի մը այսպիսի հրաւեր մը լսելով՝ իւր արու սագն հետն առաւ եւ մունետիկին հետեւելով կուտատեղն եկաւ, ուր հարիւրէն աւել արք՝ իրեւ հանդիսատես կը սպասէին: Անիջպպէս սկսաւ սագերուն անհաշտ կռիւն եւ երկու ժամի չափ անորոշ մնաց: Բայց վերջապէս մէկ սագն սկսաւ տիրանալ: Ատոր ստացիլն ուզեց իրեն օգնութեան հասնիլ, զոր քաղցարով դիւցազին տերը ընտանապէս թոյլ չտուաւ: Ատոր վրայ մէկալը դառնանալով՝ ուսէն կախած հրացանը կ'առնէ եւ հակառակորդը նոյնհետայն կը սեղցընէ ու լիւնները կ'ապակնի: Սպանելոյն ընտանիքն ամէն բան կը թողը ու սպանիչն հալածելու կը սկսի: Այս վայրագ որսորդութիւնը քանի մը ժամ տեսեց: Ոճրագործն